

## ԱՆՑԵԱԼՔ

ԳԱԲՐԻԵԼ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

1936 նոյեմբեր 20-ին Փարիզի արւարձաններէն Էվինչյի անկելանոցին մէջ մեռաւ Աղդային Պատւիրակութեան նախկին նախադահ Գաբրիէլ Նորատունկեան, 85 տարեկան, լքւած բոլորէն :

Նորատունկեան կարեւոր գեր կատարած է թէ՛ օսմանեան - պետական եւ թէ հայկ. - ազգային կեանքին մէջ, որով կարժէ ներկայացնել զինքը մեր ընթերցողներուն : Ծնած էր 1852 նոյեմբերին Սկիւտար, Սէլամսըզ : Որդին էր էքմէքճի պաշը Գրիգոր էֆ. ի : Նախնական կրթութիւնն ստացած էր իր տան, յետոյ Գատըգիւղի Փրանսական Ֆրէքներու վարժարանին մէջ, որուն շրջանն աւարտեց 1869-ին : Նախ առեւտրական ասպարէզը մտաւ, սակայն, 1870 օգոստոսին, հօրը մահէն վերջ, իրեւ օժանդակ պաշտօնեայ մտաւ Բ. Դուռ՝ արտաքին գործերու նախարարութեան դիւանական արձանագրութեանց գրասենեակը : Քանի մը ամիս վերջ, նոյն նախարարութեան արտաքին թղթակցութեանց դիւանին անդամ անւանեցաւ : Երկար չմնաց հոն եւ դիւանագիտական ասպարէզին պատրաստելու համար դրկւեցաւ Փարիզ, ուր մինչեւ 1875-ի վերջը ուսումը կատարելազործեց, հետեւելով Քոյէժ տը Ֆրանսի, Սորպոնի եւ էֆուտէ Սիանս Փոլիթիքի գասընթացքներուն ու աւարտեց իրաւաբանական վարժարանը : Ուսանող եղած ատեն, 1873 սեպտ. 3-էն սկսեալ, Օսմ. դեսպանատան պատւակալ կցորդի տիտղոս ստացաւ :

1875 դեկտ.-ին Փարիզի դեսպան Ալի փաշայի հետ վերադարձաւ Պոլիս, ուր արտաքին գործերու նախարար Բաշիտ փաշա արտաքին թղթակցութեանց դիւանին քարտուղար կարգեց զինքը, Միւթէմայինի աստիճանով : 1877 - 78-ի ոուսեւթուրք պատերազմէն վերջ Ա. քարտուղար նշանակւեցաւ այն Միջազգային Յանձնաժողովին, որ պաշտօն ունէր ճշգելու թուրքեւսերպ սահմանները : Օսմանեան Բ. պատւիրակ կարգւեցաւ Արագ - Թապիայի խնդրին առթիւ կազմւած խառն յանձնաժողովին, որ գումարեցաւ Սիլիսթրէի մէջ . յետոյ նաև անդամ՝ ոուսեւթուրք սահմանագծման միջազգային յանձնախումբին : Այս երեք պաշտօններուն պատճառաւ 1878 հոկտեմբերէն մինչեւ

1881 մարտ, Բուլմէլի եւ Անատոլու մնաց : 1881 մայիս 9-ին Զէթինէի Օսմ . ղեսպանատան Ա . քարտուղար նշանակւեցաւ : Երկու տարի այս պաշտօնը վարելէ վերջ , 1883 ապրիլին , Բ . Դրան իրաւագէտ – խորհրդական անւաննեցաւ : Այս պաշտօնին վրա մնաց երկար ատեն , մինչեւ Օսմ . Սահմանադրութեան հռչակումը : 1884 ապրիլ 5-ին՝ Բ . կարգի Ուլա , 1888 մայիս 8-ին՝ Ա . կարգի Ուլա եւ 1894 օգոստ . 2-ին ալ Պալայի աստիճանները ստացաւ Օսմ . կառավարութենէն :

1908 յուլիսին , երբ Օսմ . Սահմանադրութիւնը հռչակւեցաւ եւ հարկ եղաւ հայերէն ալ նախարար մը առնել դահլիճին մէջ , Նորատունկեանն էր որ առեւտրական եւ հանրօգուտ շինութեանց նախարարի պաշտօնին կոչւեցաւ , այսպէս դառնալով առաջին հայ նախարարը Օսմ . սահմանադրական կառավարութեան : Միեւնոյն ժամանակ ցկեանս՝ Ծերակուտական եւ Լահէյի Միջազգային Ասեանի օսմաննեան պատմիրակ անւաննեցաւ : 1912-ին , երբ իթթիհատականները շնորհագուրկ եղան եւ որոշեցաւ «մեծ դահլիճ» մը կազմել՝ Կազի Ահմէտ Մուլիթար փաշայի նախագահութեամբ , Նորատունկեան կոչւեցաւ արտաքին գործերու նախարարի պաշտօնին : Իր օրովն էր որ Պալքաննեան չորս պետութիւններ (Պուլկարիա , Սերպիա , Յունաստան եւ Գարատաղ) զինակցեցան եւ Երոպական Թուրքիան իրարու մէջ բաժնեցին : Կազի Ահմէտ Մուլիթար փաշայի քաշելէն վերջ , երբ Քեամիլ փաշան Մեծ – Եպարքոս դարձաւ , Նորատունկեան պահեց արտաքին գործերու նախարարի պաշտօնը մինչեւ 1913 յունար 10/23-ի իթթիհատական պետական հարւածը , որ վերջ տւաւ իթթիլաֆականներու իշխանութեան :

Այդ թւականին վերջ գտաւ իր պետական կեանքը . այնուհետեւ թէեւ շարունակեց մնալ ծերակուտական , սակայն , Մեծ Պատերազմը չուշացաւ եւ Նորատունկեան քաշւեցաւ Զւիցերիա , անկէ ալ 1919-ին եկաւ Փարիզ , ուր եւ մնաց մինչեւ իր մահը :

Բ . Դրան իրաւագէտ – խորհրդական եղած ատեն հրատարակեց չորս մեծ հատորներ՝ 1300-էն մինչեւ 1902 Օսմ . պետութեան կողմէ կնքած միջազգային բոլոր դաշնագիրներու հաւաքածոն (Recueil d'actes internationaux de l'Empire Ottoman) , տպած Փարիզի մէջ 1897 – 1903 : Այս հատորները , ինչպէս նաև իր դիւնանագիտական զանազան կարեւոր պաշտօնները , միջազգային համբաւ ապահովեցին իրեն : Բացի օսմաննեան Ա . կարգի Օսմանիյէ եւ ականակուռ Մէծիտիյէ պատւանշաններէն , զանազան բարձրագոյն կարգի պատւանշաններ ստացաւ պարսիկ , սերպ , ուլու , իտալական , Փրանսական , Հելլէնական , ոռոմանական եւ գերման կառավարութիւններէն : Պահ

մը դասախոսած է նաեւ Պոլսոյ իրաւագիտական վարժարանին մէջ՝ միջաղային օրէնսդիտութեան եւ քաղաքագիտութեան ճիւղերը։ Վարած է ուրիշ պետական պաշտօններ ալ։

### Բ.՝ Ազգային գործունեութիւնը

Պետական պաշտօններուն հետ զուգընթաց, Նորատունկեան խիստ մօտէն հետաքրքրուած է նաեւ ազգային կեանքով, երիտասարդ հասակին մտնելով հոգաբարձութեանց եւ ղանազան ազգային մարմիններու մէջ։

Եւրոպայէն վերագարձին հոգաբարձու եղաւ Գատըդիւղի Արամեան վարժարանին. 1877-ին ատենապետն էր Սկիւտարի միացեալ թաղերու հոգաբարձութեան. կարեւոր դեր կատարած է Արարատեան եւ Միացեալ Ընկերութեանց մէջ։ 1877 նեպտ. 1-ին ատենապետ ևզաւ Տնտեսական Խորհուրդին։ 1882 նոյեմ. 15-ին ազգային երեսփոխան ընտրւեցաւ Սկիւտարի Ս. Խաչ թաղէն։ 1885 յունիս 28-ին՝ Քաղաքական Ժողովի անդամ եւ Բ. ատենապետ։ 1866-ին՝ Դաստիարակութեան Դիւանի ատենապետ, 1894-ին՝ Ազգ. երեսփ. Ժողովի Ա. ատենապետ, 1896 նոյեմ.-ին՝ դարձեալ անդամ Քաղաք. Ժողովի, պաշտօն զոր վարեց երկար տարիներ. 1906 յոնիս 25-ին՝ ատենապետ նոյն Քաղ. Ժողովի։ 1885-էն ի վեր ատենապետ Յովսէփ Խզմիրեանց Գրական Յանձնաժողովին։ Ատենապետ Սանասարեան վարժարանի Պոլսոյ Խնամակալութեան. ատենապետ՝ Արհեստից վարժարանին եւ Գարակէօղեան Կտակի Միացեալ Յանձնաժողովին. Կտակակատար՝ Մատթէոս Խերեան կտակին։

Կարելի է ըսել, թէ՝ 70-ական թւականներէն սկսեալ մինչեւ Մեծ Պատերազմ՝ Պոլսոյ ազգային կեանքին մէջ ամենէն կարեւոր դերը կատարեց՝ մասնակցելով Ազգ. Պատրիարքաբարանի եւ Ազգ. Ժողովի Հսկողութեան տակ տեղի ունեցած բոլոր ձեռնարկներուն։

Հայկական դատի կապակցութեամբ, իր գործունէութեան ամենէն կարեւոր շրջանը կը սկսի Զինադադարին, Փարիզի մէջ։ Երբ Փարիզի Ազգ. Պատւիրակութիւնը Ազգային Համագումարի մը գաղափարը յղացաւ, Զւիցերիայէն հրաւիրեց Գարրիէլ Նորատունկեանը, նախագահելու այդ համագումարին։ Յետոյ իբրեւ խորհրդական մասնակցեցաւ Ազգային Պատւիրակութեան. իսկ երբ Պողոս Նուպար յուսալքւած ու յոցնած, գործէ քաշւեցաւ, Նորատունկեան ստանձնեց Ազգ. Պատւիրակութեան նախագահութիւնը։ Լոզանի դաշնադրին ատեն (յուլիս, 1923) Զւիցերիա գնաց, ազգային դատը հետապնդելու

համար, սակայն ձեռնունայն վերադարձաւ, դաշնակիցներու լը-քումին պատճառաւ:

Այնուհետեւ փոխ եւ պատւակալ նախադահի պաշտօններ ստանձնեց Հ. Բ. Ը. Միութեան մէջ, ուր չկրցաւ կարեւոր դեր մը կատարել, յոդնած եւ տարիքն առած ըլլալով:

Ահա գլխաւոր գիծերուն մէջ նորասունկեանի պետական եւ ազգային գործունէութեան շարքերը:

Իբրեւ պետական մարդ, շատ լաւ ուսումնասիրած էր օսմանեան բարքերը եւ յարմարած անոնց: Պղտիկ հասակին Բ. Դրան մէջ մը-տած, թրծւած էր Պապը Ալիլ գիւտանագիտական ձկուն դարձածքներուն մէջ: Վերջին ծայր զգոյշ եւ սկեպտիկ, իր խօսքերը կը ուղարկած էր երբեք վճռական կարծիք չէր յայտներ՝ ամէն մէկ նախադասութեան գլխին՝ «կարծեմ թէ», «թերեւս», «հաւանաբար», «ենթադրաբար» եւ այլ թէական բառեր փակցնելով: Մաքուր եւ անկաշառ մարդ էր: Պահպանողական գաղափարներով տոգորւած, կը զդուշանար յախուռն գործերէ: Վճռականութեան պակասը յաճախ անջիղ ըլլալու աստիճան ծայրայելութեան կը տանէր: Կը պատմէի թէ՝ հանրօգուտ շինութեանց նախարար եղած ատեն՝ ո՛չ մէկ շինարարութիւն կատարեց Օսմ. կայսրութեան մէջ. ալլրիւր մը անգամ շինել չտւաւ: Արտաքին գործերու նախարար եղած ատեն՝ չկրցաւ ժամանակին տեղեկանալ Պալքանեան զինակցութեան կազմութեան. իսկ երբ տեղեկացաւ կատարւած իրողութեան, ստորագնահատեց հակառակորդներուն ուժը: Օրինակ, Պալքանեան պատերազմի նախօրեակին, խօսելով Տէյլի Թէլիկրաֆի թղթակցին հետ, «զանցառելի քանակ» որակած էր Պուլկարիան, մինչ այս վերջինը ամենէն կարեւոր դերը կատարեց այդ պատերազմին մէջ:

Ազգային կեանքի մէջ, իր գործունէութիւնը թերեւս աւելի օգտակար եղած է այնպիսի շրջանի մը, երբ Օսմ. պետութեան հաւատարիմ պաշտօնատարներու ներկայութիւնը Պատրիարքարանի եւ հայ վարժարաններու շրջանակներուն մէջ, հաւաստիք մըն էր անվտանգ գործունէութեան: Ազգային կալւածներուն ու իրաւունքներուն պահպանութիւնը, ազգ գործոցներուն և եկեղեցիներուն մատակարարութիւնը միակ գործն էր որով կարելի էր զբաղել համիտի օրով: Նորատունկեան այդ գործին նւիրւեցաւ եւ շատ ժամանակ զոհեց: Սահմանադրութենէն վերջ եւս, նոյն ձեւով շարունակեց:

Զինադադարին՝ հակառակ սկզբի դժկամակութեան՝ նոյնքան անձնւիրութեամբ լծւեցաւ զզգային դատին միջազգային սեղաններու առջեւ հետապնդման գործին: Սակայն, եթէ չյաջողեցաւ, յանցանքը

իրը չէր : Մինչեւ վերջին վայրկեանը կը պահէր իր թրքական անցագիրը, այն յոյսով որ օր մը պիտի կընայ Պոլիս վերադառնալ եւ փըրկել իր գրաւած գոյքերը : Այդ յոյսը ի գերեւ ելաւ :

Իրմով կանհետանայ հին սերունդի տիպար ներկայացուցիչ մը, որ պետական եւ ազգային կրկնակ հողերու վրայ բեղուն գործունէութիւն մը ունեցած է եւ գիտցած է հաշտեցնել մէկը միւսին հետ :

Հ. ՍԱՄՈՒԻԵԼ

### ԳԱԲՐ. ՄԵՆՔԻՇԵԱՆ

Նոյեմբ. 14-ին վախճանւեց Վիէննայի Մխիթարեան միաբանութեան վաստակաւոր անդամներից մէկը՝ Գարբիէլ Մէնէվիշեանը : Հանդուցեալը ծնւել էր 1864 թ. Պոլսի Բէօյիւք Դէրէ արւարձանում, թրքախօս ընտանիքի մէջ : 1878 թ. մտել էր Վիէննայի Մխիթարեան վանքը ուսանելու եւ 1887-ին ձեռնադրւել քահանայ : Նոյն թւականին հիմնւեց եւ «Հանդէս Ամսօրեա»-ն, որի գործոն աշխատակիցներից մէկը եղաւ Մէնէվիշեանը : 1889-ին ուղարկւեց Արեւելք դպրոցական գործով : Երեք տարի աշխատեց Զմիւռնիայում իբրեւ Մխիթարեան դպրոցի փոխ – տնօրէն : Այստեղից տեղափոխւեց Պոլիս ու յետոյ՝ Վիէննա : 1898-ին նշանակւեց Պոլսի վարժարանի տնօրէնի պաշտօնին, որ վարեց մինչեւ 1905 թ., իսկ վերջը, մինչեւ 1909 թ. մնաց իբրեւ դասասու նոյն դպրոցում : 1909 – 1913 տարիներին վարեց Վիէննայի վանքի ընդհանուր քարտուղարի պաշտօնը : Ապա, իբրեւ հոգաբարձու, ուղարկւեց Նայսաց (Խւգոսլավիա), ուր եւ անցրեց պատերազմի տարիները :

Իր կեանքի վերջին շրջանը Մէնէվիշեանը ամբողջապէս նւիրեց հայ մշակոյթին՝ գրական – բանասիրական աշխատութիւններին : Նա ունի բազմաթիւ տպւած եւ անտիպ գործեր, որոնցից յիշենք «Կենդանաբանութիւն», «Բուսաբանութիւն» եւ «Հանքաբանութիւն» երեք հատոր դասագրքեր, «Արդի լեզվագիտութիւն»-ը, «Գիրք կամ յօդւած գրելու Արւեստը» եւ այլն : Թերի է մնացել «Ռոկեդար հայերէնի բառգիրքը», որ լինելու էր Մէնէվիշեանի գլուխ գործոցը :

Յանձին Գ. Մէնէվիշեանի հայ մշակոյթը կորցրեց իր վաստակաւոր ու բազմաբեղուն աշխատաւորներից մէկին :

### ՍԵԴՐԱՔ ՍԱՍՈՒՆԻ

Դեկտ. 7-ին, Փարիզում, դաւադիր գնդակին զոհ գնաց մէր խոստմնալից մտաւորական գործիչներից մէկը՝ Սեդր. Սասունին : Հանդուցեալը Սասունի Ահարոնք գիւղից էր, բուն մականունով Տէր –